



## ՀԱՅՈՒԹԵՍ

40 ՓԱՐԱ

ԱՀԱԳԱՅԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՓԱՐԱ 40

ԾԱՌԻԿ տարարը երկու անգամ կը հրատարակուի Պարեշաք-  
րի եւ Տարար օրերն։ — Տարեկան բաժանորդագրութեան զինն է  
100 լրց արծար։ — Վեցամսեանի 50. — Դաւառաց համար 115 դր։  
Վեցամսեայ 60. — Ծանուցման տողը 5 դր։

Որ եւ է նամակ կամ գրութիւն պէտք է, ուղղել  
Առ Արտօնատէր եւ Տնօրէն Անօն Սահածան։  
Էսկի Զապրիյէ ճատուիսի Նշան էն. Պարագրեանի Տպարանն։  
Խմբագրութեան յանձնուած գրութիւնն եւ չեն յուլիք։

ԹԻՒ 216 Գ. : ՏԱՐԻ

1889

ՄԱՅԻՍ 20 ՏԱՐԱԾ

### ԲՈՂԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Աղքային. — Հեք առ նազը. — Արակեսուա-  
հանդ էս. — Հա. Փէնտազլարա. կիւզէլ պիր  
իպ էթ։ — Ասկէ անկէ. — Վիճակի առջ. ի-  
րիկունը. — Հատը տիր հաւաք ծոյք. — Հէ-  
մէ մէյտանը ճնայէթի։

ալ Հոգեհանգստեան պաշտօն կատա-  
րեց հանգուցեալ Սերովրէ էֆէնտի-  
կիւզէնկեանի և ամուսոյն՝ Հոփիսի-  
մէ Տիկնալդերեզմաններուն վրայ, որք  
քով քափի կը հանգչին Հիւանդանոցի  
մատրան մօտ։

Յաւարտ եկեղեցական արարողու-  
թեանց, Ամեն. Ա. Պատրիարքը պահ  
մը հանգիստ առնելէ և Հոգաբար.  
Ճութեան ազնիւ անդամոց կողմէ մե-  
ծարակելէ վերջ, նախագահեց կերակ-  
րոյ սեղանին, որ վայելուչ կերպով  
պատրաստուած էր Որբանոցի սրահ-  
ներէն միայն մէջ։ Սեղանին վրայ նախ  
Ամեն Արբաղան Պատրիարք Հոյրը  
բաժակ առաջարկեց Վեհ Սուլմանին  
կինացը և բարեմազթութիւններ ըրաւ-  
յետոյ բաժակիներ առաջար' ուեցան  
վեհ. Տ. Առաքար Ա. Կամուղիկոսի,  
Ամեն. Ա. Պատրիարք չօր, Երուաղիմայ  
Տ. Յարութիւն Արբաղան Պատրիարքի,  
Հիւանդանոցի բարերարաց, Հոգա-  
բարձութեան և այլոց կինացը։

Ճաշէն յետոյ Ամեն. Ա. Պատրիարքը  
Հիւանդանոցի գիմացի պարտէզը թջաւ,  
ուր Արբանոցի սանունք ուղերձ մը  
մատուցին Ն. Արբաղնութեան. որուն  
պատաժիւանեց քաջալերական խօս-  
քերով։

Հինգշաբթի աւուր այս հանդէսը

թէեւ միմիթարական էր, բայց ցա-  
ւօք նշմարուած է թէ, Աղգին երե-  
ւելեաց մեծագոյն մասը ցաւալի ան-  
տարրերութեամբ բացակայ կը գըտ-  
նուէր. ցաւալի է այս, մանաւանդ ա-  
սանկ պարագայի մը մէջ, որ Հիւան-  
դանոցի շինութիւնը ժրաշջան աշխա-  
տութեամբ յառաջ կը տարուի, ուստի  
հարկ անհրաժեշտ է որ թէ նիւ-  
թապէս և բարոյապէս միանգամայն  
քաջալեր և օժանդակ պէտք է կանգնիլ  
Հոգաբարձութեան, որոնք մետասա-  
նամեայ տաժանելի պաշտօնավարու-  
թենէ յետոյ, այսպիսի հսկայական և  
անմահ գործ մ'ալ ի գլուխ հանել  
ձեռնարկած են։

Այս հանդիսին, Սերաստացի աղ-  
գայնոյ պատգամաւորութիւն մը Ա.  
Պատրիարքին ներկայանալով, 70 սոկ-  
ոյ դումար մը նուիրեցին ի նպաստ  
Հիւանդանոցի, այս պատգամաւորու-  
թեան ընկերացող Համբարձում Սար-  
գիսեան անուն 70 ամեայ ծերունի  
մըն ալ 700 լրուշ նուիրեց ինքնարե-  
րաբար, նոյնպէս նոր-նախիջեւանցի  
Մեծ. Կարապետ Տ. Կարապետեան ալ  
50 մանէթ Հիւանդանոցին և 100 մա-  
նէթ ալ վերաշինութեան համար նուի-  
րեց։



Հինգշաբթի օր Քրիստոսի Տեառն  
մերոյ Համբարձման տօնը լինելուն առ-  
թիւ, Ամեն. Ա. Պատրիարքը Հիւան-  
դանոցի մատրան մէջ Ա. Պատարագ  
մատոյց, իներկայութեան խուռան բաղ  
մութեան, Ներկոյ էին Դեր. Սիսէն  
Արքեպիսկոպոս և Սրուանձտեանց,  
Օրման եանեպիսկոպոսունք և այլ վար-  
դապետք և Քահանայք և Մալլ Եկե-  
ղեւոյ Դպրաց զարը։

Ամեն. Ա. Պատրիարք Հայրը ողոր-  
մածութեան և բարեգործութեան վը  
րայ գեղեցիկ քարոզ մը խօսելով օրէ.  
Նութեամբ յիշատակեց ի մէջ այլոց  
նաեւ Կէզճեան, Տատեանք և Պալ-  
եանք Հիւանդանոցի Հիմնադիրքն ու  
բարերարքն, և պատարագէն վերջն

# ՀԵՖ ՈՒՍԱՆՈՂԻ

(Երական նորուվայ)

(Նախորդ թիւն)

Դ

Ահա ճշգիւ այս հարցութերն էն, զորս Դրիգոր ախողար կ'ուզզեր իւրօվի, տեսնելով որ Հայկ տակաւին չէր ելած իր խցիկէն և կը ստիպուէր ենթագրել թէ առջի գիշերուան այն տիսոր տպաւորութեանց տակ, սակաւ ինչ տկարութիւն ունենալն էր: Բայց այս ենթագրութիւնը տակաւ մտատ անդութեան կը փոխուէր և երկամեայ խոչոր կտոր մը կարծես կը ծանրանար իր սրտին վրայ. կը մոտածէր թէ ելթէ սակաւ ինչ անհանգըստութիւն ունեցած ըլլար, պիտի կը բնար խցիկէն դուրս ելնել ու զի՞նքը բարեւելու գալ. անշուշտ, կը սեր, արկարութենէ վեր պատճառ մըն է, որ զայն կաշկանդեր է իր սեսեկին մէջ...:

Մէկ քանի անգամ փորձեց մըտքէն ի բաց վանել սեւ գաղափարներու այս մթին հոսանքը, բայց պատի՛ք . . . միշտ նոյն մտածութիւնք, միշտ նոյն խոկմունք, միշտ նոյն սըրտատանջութիւնք :

Վերջապէս խորհեցաւ անոր խըցկան գրանն առջեւ երթալ, և ունկն դնել ներսն անցած գարձածներուն, յանդորրութիւն իր սրտին ու մտաց: Այլ այն ինչ գրան սեամին կը մօտենար, սարսուռ մանցաւ ճակտին վըրայէն. ներսէն խուլ ձայն մը լսուծ էր, որ էջը . . . էջը . . . էջը . . . կը բացադանչէր ու այն տագնատն, որ վայրկեան մառաջ իր սիրուր կը կըրծէր, կրկնապատիկ աւելցաւ. կանգառաւ հո՞ն, սպասեց, ունկնդրեց, այլ ի՞նչ . . . չարաշուկ հազ մը կը սեղմէր Հայկի կոկորդը, գաժան և ընդհատական: Դրիգ որախար նորէն մտածել սկսաւ, բայց պատճառ մը չէր կրնար գտնել այդ հազի արդարացնոոլ:

Ուստի մեղմով բախեց դուս փեղկին և մէկ քանի բոպէ սպասելէ զկրնի, խուլ ձայն մը «Մտէք . . . ձայնեց»:

Ծերուկ դռնապանը մինչդեռ ներս կը մտնէր սենեակին սեմէն, մեծ եւ զաւ իր զարմանքն, երբոր տեսաւ

զհայկ, որ իր անկողնոյն մէջ տարածուած կը կենար անշարժ. ձեռքը տենդութ դողդոջմամբ բռնուծ էր փոքրիկ մատենիկ մը, ում յառած կը նայեր շեշտակի և շրմանց թեթեւ շարժումներէն կը հասկըցուէր թէ կ'ընթեռնուր զայն:

Դ, Դուրեանի ծալ+ և թագենէս-նիւնտ անուն երկն էր այն, որուն մէջ վաղամեռիկ բանաստեղծն, իր կեանքըն, իր ճակատագիրն, իր վէրքերն ու ցաւերը կը նկարէ սեւ ու մութգոյնեւ ու տակ և զորս յաճախակի յեղյեղմամբ բերնուց գիտէր Հայկ.

Եւ արդարեւ ինչ անճառ վեհութեամբ, քանի երկնային ներշնչմամբ գրուած են անոր մէն մի տաղերն ու տողերն, որոնց մէջ գրած է հեղինակը՝ յուսահատի մըհոգին, սեւամաղծոտի մը յոյզերը. մահամերձի մը սարսուռներն և աշխարհէ զըզող պատանւոյ մը հեծեանքները:

Հայկ կը պաշտէր այդ գիրքը, նոնեաց տղուն, երկնից հիւանդին ու մտերմաց գալկահարին այդ չքնաղ հըրաշակերտն, ինչպէս նաև զՊէշիկթաշլեան, ու շատ երջանիկ կը համարէր այս զոյգ մը ողբացեալ հանճարներն, որք երազի տիոց մէջ սեւ գերեզման մտած էին . . .:

Բայց Դրիգոր ախողար, որ յաճախ տեսած ըլլալով շատ յաւ կը ճանչնար այդ գիրքը, վայրկեանէ մ'ի վեր նշմարած էր յարտճուն յուզումներ, յարտիփոխ այլայլումներ, որոնք օգերեւոյթի մը հանգունակ, կ'անցնէին ու կը գառնային Հայկի գիմաց վրայէն. նորէն սարսուց, ու վերջ տալու համար անոր թողուց տիսոր տպաւորութեան, իր սովորական ձայնով ու ձեւով:

—Բարի լոյս, բարի տղա՞ս, ըստ սիրալիր:

Հայկ, որ չէր ուղեր խօսիլ նոյն խոկտմենասիրելի մէկ անձին հետ, մերամաղձութեամբ գլուխս օրօրեց իրը պատասխան ամենայնի և վերսին աշերը դրքին վրայ սեւեռեց:

Վաղեմի գունապանը յօյժ զարմացած իր հետ այսպէս վարուելուն վըրաւ, որ առաջին անդամ կը պատահէր.

—Բայց տղաս, ըստ շուարած ու խոռոված, ինչու խօսիլ շես ուղեր . . .

Կարծեմ այս առառու քիչ մը անհանգիստ ես . . .:

—Ինչպէս միշտ, աւելցուց Հայկ անլսելի ձայնով մը, ա'ս, Գրիգոր ախողար, մի՛ խօսելու ստիգեր զիս, ինչու որ ամեն մէկ բառ որտէս կտոր մը կ'առնէ կը տանի . . . ամեն մէկ շունչ կարծես թէ թօքս կը սպառէ. տը-կար եմ, շատ տ'կար. այնպէս որ. . .

—ու չի կրցաւ աւարտել իր խօսքը, զի մահաշշուկ հազը նորէն եկաւ թեթեւակի գերել Հայկի կոկորդը, որ կոտրտած նուագարանի մը պէս խուլ մը կը հնչէր:

Մինչ Գրիգոր ախողար, անոր հազը մեղմելու համար ջուր բերելու փութաց, փոքրիկ սեղանին վրայ ոչ նըւազ զարմացմամբ տեսաւ քառակուսի նամակ մը, որուն հասցէն հետեւեալ կերպով գրուած է.

Մինչ Պրեցեալ Որդիս, Հայկ Ասատուրեան:

Կ. Պոլիս.

Պահ մը կեցաւ ապշտօծ: ապա առանց նշմարել տալու առաւ զայն ու մեղմի գրպանին մէջ սահեցուց:

Քառորդ ժամ մը յետոյ հետեւեալ տողերը կը կարդար Գրիգոր ախողար, իր խոցան մէկ անկիւնը կծկըւած:

«Մինչ Պրեցեալ զաւակս».

«Ահա կ'անցնին երեք երկար ամիսներ, յորմէ հետէ կը զլկուիմ քուտեսութենէդ. բայց այս երեք ամիսներ գիտես, զաւակս, թէ որ քան գառըն աւելներ գործեցին իմ վրայ. ի՞նչ աստանելի ցաւերու, ի՞նչ սոսկալի տանշասկներու մատնուեցայ. հաց չի կայ, հաց բերոզ չի կայ. մահուան անկովսյն մէջ, հալած ու մաշած կը տառապէի, առանց կամիլ մը պղտոր ջուրը, որով կարենայի ամոքել ցաւոց կը բակով վառուած սիրտս:

«Բայց Աստուծոյ ողորմութիւնը մեծ է. բարեկամ ձեռքը մը ամեն օր հաց կը բերէ ինձ: զոր ուղիւ բանով շունչի փոխարինել, ելթէ ոչ օրհնութեամբք և բարեմաղթութեամբք առ անմահս, առ յաւիտենականն Սսուռած:

«Ա՛խ, զաւակս, չի ուզեր հոսյիշտակի թէ բան մը զիս այս վիճակին հասցուց, այն է . . . մօրդ ան-

պատիւ ու լկտի վարմունքը . քանի կը յիշեմ այն պարագայները , չեմ կրնար զսպել արցունքի աղի կայլակ- ներ , որոնք սրտիս դառն հառաջանք- ներուն հետ խառնուելով , անիծից ովկիաններ պիտի դառնան և օր մը պիտի ողողեն զայն . . . :

Բայց , սիրասուն զաւակս . ա- սոնք ի յուշ բերելով , նպատակ ու- նիմ յորդորել զբեզ , որ անսիսակալ , անյիշաշար ու դարձեալ բարեացակամ ըլլաս մօրդնկատմամբ , վասն զի ալ հօր- կանդ այտերը գունատ , աշերը մա- րած , և շրթները մահուան համ- բոյրներուն տակ սառ կտրած են . իմա Հայկ , քեզ կը մնայ միայն հօրդ յի- շատակը անմահացընել . բարի զաւակ մ'եղիր և ջանայ որ գէթ գերեզմա- նիս մէջ հանգիստ ննջեմ :

Վյնաս բարետւ զաւակս , մնաս բարեաւ . հայրական համբոյր մ'եւ- օրհնութեանց փունջ մը կը զրկեմքեզ թերեւու վերջին տնդամ . Աստուած պաշտպանդ ըլլայ միշտ :

Յաւարտ ընթերցման սոյն աղե- խարշ նամակին , Գրիգոր ախսպար թըզ- թին մէն մի տողին վրայ նշմարեց ար- ցունքի խոչոր հետքեր , որոնք քամ- ուած Հայկի ծովացեալ աշերէն , ի- րենց հիւծիչ բնութեամբ հաշեր մաշեր էին թուղթին ամեն կողմերը . . . :

(Նարունակելի)  
Դէմիդ Կ. Սիմբէնեան

## ԱՐՈՒԵՏԱՐԱՆԴԵՍ

Անցեալ շաբթու խօսեցանք Այգէ- լի աշտարակին բարձրութեան և Ար- ուեստահանդէս տարուած տակառի մը մեծութեան վրայ :

Արուեստահանդիսի ամէն մասե- րուն վրայ խօսի չներեր թերթերնուս անձկութիւնը , ինչպէս նաեւ մեր ընտրած ճիւզը , բայց և այնպէս չենք կրնար լուսթեամբ անցնիլ մարդասի- րական կամ աղքատասիրական այն տնօրինութեանց վրայ , որք Արուես- տահանդիսի հիմնադիրք խորհելու , մտածելու և ի գործ գնելու ամենա- մեծ առաքինութիւնը ունեցած են :

Ըսել կուզեմք թէ , Արուեստա- հանդէսը չքաւորներն ալ վայելելու , տեսնելու , զրօննելու համար միջոցներ խորհեր , ի նպաստ անոնց վիճակահա- նութիւններ հաստատեր են , այնպէս որ , երկրագործ , բանուոր , վարժա- պետ , վերջապէս անկուտիներն ալ պի- տի կրնան Արուեստահանդէսը պտը- աիլ և մինչեւ իսկ կերակրուիլ նպաս- տի գումարներով .

Այս պարագային մէջ զարմանա- լին այն է որ , թագաւորաց , իշխա- նաց , միլիոնատեարց , գրամատեարց և բարեկեցիկ անձանց միայն տեսնե- լու և վայելելու դիւրութիւնն ունե- ցող այսպիսի աշխարհահռչակ հաս- տատութիւն մը աղքատաց ալ դիւ- րամատչելի ընելու համար , միջոցներ ձեռք կառնուի և կը գործադրուի :

Որովհետեւ , աղքատը իր անկու- տիկութեամբը կըս մարդ համարուելու գատապարտութեան ենթարկուած լի- նելով . ինչպէս կըլլայ որ իբր կա- տարեալ մարդ ուշադրութիւն կը գը- րաւէ :

Շատ բան , շատ բան . ինչպէս կը- սէր մամիկս :

Մանաւանդ թէ , աղքատը ասանկ բաներէն ինչ կընայ հասկնալ , մինչ- գեռ ասանկ և ամեն զուարճալի բա- ները խելացի , հանճարեղ , խոհուն և իմաստուն մարդոց համար է , և աղ- քատը աղքատ ըլլար , եթէ խելացի , հանճարեղ , խոհուն և իմաստուն ըլ- լայ .

Զիսեմ , ընթերցող , պիտի մե- ղադրես զիս հիմայ թէ տարօրինակ սկզբունքներ կը հրապարակեմ , բայց

ինչ ընեմ , ներսիդիէս ալ չիգար կոր թէեւ , բայց պարտիմ հետեւիլ այն առածին որ կրսէ , զնան սահմազս , սէն շնան ուետնակըն :

Լստ այս առածին , ես ալ այդնըլ- լալու համար ըսի , ինչ որ ներքին հա- մոզումս չէր . սակայն և այնպէս , պարտիմք գոհութեամբ և ուրախու- թեամբ շնորհակալ ըլլալ որ արս Ար- ուեստահանդիսին տոթիւ աղքատն ալ մարդու տեղ գնել բարեհաճեր և մինչեւ հիմայ եղածին նման — ֆուխա- րէ էնէ . թող ծանը կարէ տէ տեղը հոսի — ըսելով՝ ամեն բան գրամ ու- նեցողին վերապահելու գրութիւնն ոտքի տակ առնել յանդգներ են :

Անլուր յանդգնութիւն . . .

Բայց . տա՞ր երկինք , որ այս գը- րութիւնն ու վարդապետութիւնը ա- մեն կողմ արձադանք գտներ :

Հիմայ ոզջը մնանք նէ , այս գիշեր , որ է յունիս և ըստ եւրոպացւոց , Ար- ուեստահանդէսը աւարտելուն առթիւ մեծ հանդէս մը պիտի կատարուի ի նան տը Մարս և Արուեստահանդէսը իւր ամեն կատարելութեամբը պիտի ներկայանայ ի տես հանդիսականաց , որով և լրագրաց ալ ինչպէս նաեւ մեղ , գրելու առատ նիւթեր պիտի հայթայթուի , և ասոնցմէ գուրս ալ ժողովրդեան բերանը պալտած տա- րօրինակ առասպելաբանութիւններն ալ պիտի կրկնապատկուին . որովհե- տեւ , ինչպէս յայտնի է , հիմայ ամեն տուն , խանութ , շուկայ , պօրսա , գի- նետուն , սրճարանն և այլ ամեն տեղեր խօսակցութեան օրուան նիւթն է գըլ- խաւորաբար Փարիզի Արուեստահան- դէսը , ինչպէս որ անցեալ գիշեր ալ առն մը մէջ տեղի կունենար հետեւ- եալ խօսակցութիւնը , ուր այր և կին 10-12 հոգի հաւաքուած ժամանակ կոպաննէին :

— Զեմ հասկնար եղբայր , նանսիի այդ գիշեպանը բազմած ախ և չափա- զանց մեծութիւն ունեցող ատանկ մէկ ֆըշի մը շինել տալովը ի՞նչ նպատակ ունեցած է :

— Ճարտարութիւն և արուեստ :

— Բայց եղբայր , եթէ այդ Փըմբ- ին վրայ ճարտարութեան և արուես- տի համբաւ մը փառք մը կայ , այն ալ Փըմբին շինողին կը վերաբերի , վաճա- ռականին ինչ :

## ՃԱՇԱՐԱՆ ՀԱՐՈՋԳՈՅՑԻՆ

Պատիւ ունիմք ծանուցանել մեր բազմաթիւ յաճախորդաց և Արդոյ հա- սարակութեան թէ շատերու ստիպ- մանց և փափաքանացը համաձայն , այս անդամ , մեր ի Ղալաթիս վոյվո- տափի գիմացը , արդէն ունեցած ճա- շարանէն զատ . վերոյիշեալ անուամբ ուրիշ ճաշարան մը եւս հաստատած եմք Ղալաթիոյ մաքսատան գէմ , Քէօչէ օղլու խանին տակ , թիւ 69 :

Իրենց այցելութեամբը զմեզ պատ ուել բարեհաճուղ ազնիւ յաճախորդք , կերակրոց ընտրութեան , մաքրութեան և գնոց աժնութեան նկատմամբ մեր տարած հոգն ու խնամքը տեսնելով և գնահատելով խիստ գոհ ըլլանին աներկայելի է :

ՏԱՐՈՒԹԻՒՆ ԱԼԱԾԱԾԵԱՆ

—Աղեկ ամա , ծախըը ընող բարան խարճող շինել տուողը վաճառականն է , նոյնպէս մինչեւ Փարիզ զըրկելու համար այնչափ գժուարութեանց առաջքը առնելու համար ավուճներով բարա թափողը գարձեալ վաճառականն է , ֆըլընին ինչ :

—Աս հաշուով ըսել է քի ճարտարութիւնը գործողը գրամք եղած է , ապա ուրեմն վաճառականին ինչ :

—Ճանըմ դուն ան ձգէ եա , սաքաթաթէսին ինչ պիտի ըսես ,

—Հը , հիմայ ի՞նչ տեղը կայ քի բաթաթէսին լախըրտըն օրթան ձըգեցիր :

—Քեզի՞ ինչ եղաւ մարիկ . հիմայ քեզի՞ հետ լախըրտը ընո՞ղ կայ :

—Զէ ամա հոգի , աս իրիկուն բաթաթէսը սանկ պէլիսիզ քիչ մը տակը առեր էր , աս առջի իրիկուընէ պէրի է ատ պաներ կայներ է ,

—Ի՞նչ զարար ունի , ատանկ պաներ պազի մեր կլօին ալ կուգայ . մարդէս լախըրտըի տալմիշ կըլլաս , անդին կերակուրդ կերի :

—Զէ մարիկ չէ , ես մեր կերած բաթաթէսին լախըրտըն չեմ ըներ կոր , եքսոզիսինը խոշոր բաթաթէս մը տարեր էն տէ անոր լախըրտըն կընեմ կոր :

—Զէվիր քազ եանմասըն , բաթաթէսս ալ ինչ է քի , պանտէյի պըռնեն տէ էք պէզի՞ Սիմօն է ինչ է անոր պիտի տանին :

—Զէ ամա , մարիկ , բէք խոշոր անթիգա ըլլալուն համար տարեր էն :

—Եյ մեղայ , խոշոր բաթաթէսին զահէր խըթըլիս կայ , իշտէ ասօրուան էփած բաթաթէսս անցած օր մեր պախալին բերել տուի , չորս հատը երկու օխա քաշէր էր . տահայ ի՞նչ ըլլայ :

—Ի՞նչ կըսես մարիկ , աս անանկ կէս օխանոց , մէկ օխանոց , տասը օխանոց պան չէ , մէկ բայթաթէսը էր սուն օխա , հասկրցա՞ր :

—Քա խենդէք , ատ խըտար խոշոր բաթաթէս կըլլայ՝ հիչ :

—Հա՛ , հա՛ , ատիկայ էս ալ իմացայ , անցած իրիկուն խաղուէն ալ կըսէին կոր . օս սէքիզ քիշի էլ էլէ վէրէրէք անճագ գուճագլանապիիրէք իսիշ տէտիէր :

—Նէ սէօլէրսին պէտք սէնտէ ամ-

մա օֆուրթտուն հա՛ , օպիր գալըն աղած իշխն տէտիէր ամա , հէնէ օնսէքիզ քիշի տէտիէր , սէքիզ քիշի :

—Էէ պէտք աս ըսողը աղէկը կիտէկոր , տահայ օնսա պագարսան պիր թուրը կէօթիւրմիւլէր յի երմի արշըն պունտան վէտէօրթ քիշի անճագ գուճագլանապիիրէր իմիշ :

—Եյ ատ ըսողը ամլթ թուրը խափալը է եղեր , հիչ ատանկ պան կըլլայ :

—Զէ ամա քուրուկ , ատոնք չիյտեմ ամա , անցածները մերինը զազէթա կարդան իրէն , ինքն ալ շաշմիշ ըլլալով ըսաւ քի , աւելէ անանկ խուլէ մը շիներ էն օր իրեք հարուր արշըն պոյ ունի եղեր :

—Քա հիմա կը խենդենամ , ատ պօյր աւելը ինչիս եարարն է , պարէտիկայ խուլանմիշ ըլլող մարդ մըն ալ շինեին քի պանի եարար ըլլար :

—Օ սէնինքի տիւզէտէ սանա մանթար աթմըլշ :

—Զէ մեղայ , չիյտեմ , աստար տարուան մարդս է օր մը օրանց ասանկ սուտ մը ըսած չունի . հէմ ամէն օր զազէթա կը կարդայ , զահէր չիյտէ :

—Եյ չէ , ինչ ըլլայ ըլլայ , հէլէ ատիկայ հիչ խելքս չառներ վէսսէլամ :

—Ճանըմ , պարտպ տեղը ինչ կը հոգնիք , ան ըսածը աւել չէ , սյունէ անունով խուլէ մըն է օր չէ թէ 300 արշըն , 300 մէթրօ է քի , 400 արշընէն աւելի կընէ , հասկրգա՞ք հիմայ :

Արգեօք ո՞րշափ ատեն այս տեսակ խոսակցութիւններ մտիկ պիտի ընենք :

## ՀԱՐՖԵՆՏԱՋԼԱՐԱ

Կիհջիւ Պիր Իորիք

16 եաշընտա կայէթ կի: զէլ քէօլիւ պիր զըզ , էշէկինի էօնինէ պրազմը օլտուղու հալտէ քէօլիւնտէն իրի սութ մէսափէ ուզագտա պուլունան չիթմլիկինտէն կէ ճ վազրթ սիւրաթէլէ քէօլիւնէ տէսումէքտէ իքէն , եօլուն օրթասընտա պիր տէլիզ անլիւտ բասթ կէլիր :

Տէլիգանլը գըզըն վէֆգէլատ էկիւզէլիկենէ հայրան օլուագ , տէլի գանելարէ հէր պիրի պիրիւէ գարըշարագ

գաֆասընա դ ատար չըդարլար իսէտէ , քէնտիսի հարթէնտապլուգտա հայլիճէ քէսպի մէհարէթ իթմիշ պուլունտուղունտան , տէր հալ քէնտիսի թօրլանգա , գըզա իսիթապէն :

—Մատմազէլ , ավգի իտէրսինիզ , հա՞նկը քէօլուէնսինիզ :

—Ֆ. . . քէօեիւնտէն :

—Եա՛ , էօլլէ՛ մի , թէտաճիւպ իթմէմ , զիրա սիզին կիպի , մէլէրլէրի տախի պաերլտաճագ տէրէճէտէ վէֆգէլատէ կիւզէլ գըզ , անճագ օ քէօյտէն շըգապիլիզ :

—Միւսիւ . . .

—Ոէօզիւմէ իթմիգատ իտին , մատմազէլ , զիրա պէնիմտէ օրտա էօժէնի իսմինտէ պիր գըզգարտաշը վար քի , սիզին գատար տէտիէլ իսէտէ , նիհանէթ իիզէլ տիր , աճապա թանըը մըսընըզ :

—Մաշալահ , պիզիմ էվէ եագըն օժուրուրլար :

—Ա. մատմազէլ , պիլուէնիզ գըզ գարտաշը նէ գատար սէվէրիմ , հաֆիթատա պիր օլուն կէօրիւպտէ էօրիւպ սէվմէսէմ , չըլտըրաճաղը կէլիր , չիմտի իսէ , ուփագ պիր եօլճուլուգ սէպէպինտէն պիր այտան աճագ կէօրէպիլէճէեիմ :

—Իսմէրսինիզ թարաֆընըդտան սէլամ կէօթիւրէեիմ :

—Թէշէքիւր իտէրիմ , լաքին էկէր սիզէ վէրէճէեիմ պիր էմանէթիտէ լութիւն կէօթիւրմէեէ հիմմէթ իտէրս սէնիզ , պէնի զիեատէսիլէ պախթիեար իտէրսինիզ :

—Եյի ամա միւսիւ , էկէր աղրը պիր չէ իսէ միւմքինի եօգ տրը , զիրա կէօրիւե օրունըզ ա . բէք ֆէնսա եօրկուն օլոււղու հալտէ , էշէեիմտէ զիեատէ եխւքիւ տիր :

—Ա. փաճրգ պիր չէյ , մատմազէլ , պիզգաթ սիզ քէնտինիզ կէօթիւրէպիլիրսինիզ . . . պիր չէֆիթալի . . .

—Ա. վի իտէրսինիլ միւսիւ , եօրկուն վէ տիզէրիմ զուեիփ օլոււղունտան , էմանէթինիզ պէն գատուլ իտէրէմ , լաքին էկէր իտէրսինիզ էշէկիմէ թէսլիմ իտինիզ . էշէկ հէր նէ գատար եխւքիւ իսէտէ , սիզին վէրէճէք էմանէթինիզ տախի կէօթիւրէպիլիր :



Մատամ իլէ պէսլէմէ .  
—Գըզ, իշխթտհմ քի էվլէնէնէք  
իմիսին էօյէ՞ մի .

—Էվլէթ մատամ :

—Էօյէ իսէ , ալ չու օն մէճիտի-  
եէլիտէ մէսալիփ էթ , լարին էվլէ-  
նիրսէն գօճանը պիրկէօրէեիմ :

Պիր գագըթ սօնրա , պէսլէմէ գօ-  
ճասընը մատամընա թագտիմ իտէր :

—Ա՛ , գըզ , պու նէ՞ շիրքին գօճա-  
ալմըն :

—Նէ՞ ետրաելմ մատամ , 10 մէ-  
ճիտին էվէրտին , օն մէճիտինէլիք գօ-  
ճա ալտըմ , պիրազ զիետտէ վէրէի-  
տին , պէնտէ պիրազ զիետտէ կիւզէ-  
լինի ալըր իտիմ :

\* \*

Պէ գարտաշ , սէնտէ պէնիմ կիպի  
պէյլէ պէքեար գալտըն կիթտի , պիր  
շէյ պէճէրիպտէ էվլէնէ՞մէօրմընըն :

—Նէ՞ ետրաելմ չէօյլէ էվլի պարդ-  
ը հիսապըմա կէլիր պիր շէյ բասթ  
կէլմէեօր քի :

—Ա.տամ սէնտէ , մէրամ տէ , պիր  
էվլի , ետրըմ էվլի գըզ գըթլըզը վար:

—Էլի ամա , պէն էօյլէ պիր էվլ  
օլմասընը իսթէրիմ քի , իյնէտէն իր-  
լինէ , սիւրիւրկէտէն ֆարաշա գատար  
էշետալ թէքմիլ օլսուն :

—Էօյէ իսէ սէն օնու էվլթէլլալ-  
լարընա ըսմարլամալըն . պա՛գ , է-  
կէր օնլար պուլուր , սահիպտէ վէրիր  
իսէ , պօլուգ էտիպ տէ սէնտէ ալ-  
մամաղլըգ էթմէեէսին հա՛ . . . :

\* \*

Բա քուրուկ . ան չէ ամա աս ծան-  
րը պուրու նստեր էք , Առջի պսակին  
հարսնիք չունի՞ք :

—Զգէ Ասուուածդ սիրես , տէրտս  
թազէլէմիլ ընել մի տար :

—Ինչո՞ւ , ի՞նչ էդաւ քի :

—Ի՞նչ պիտի ըլլայ , ույմիշ չեղաւ  
վէսսէլամ :

—Էլ ինչո՞ւ հոգի , թամ պէրներ-  
նուդ լոխման էր , չէնք չնորհք , ետ-  
խըշենը , իրէք թէլիի պէս տէլի խան  
լը էր . ինչու թէրմիլ ըրիք :

—Զէ հոգի , մենք թէքմիլ չըրինք,  
շիտակը ինք ճայմիլ էդաւ :

—Ինչո՞ւ , սէպէ՛պը ինչ էր .  
—Ալս քուրուկ , թրախումային  
տասը ոսկին թէշին ուղեց , մենք ալ  
տուինք , մէեէր իսէ երկու հատը քէ-  
զապլը է եղեր . վայ , սիզ պէնի շիմ-  
տիտէն աւանակ եէրինէ գօ՛րուընըզ ,  
ետրըն օ պիր կիւն նէ՞ ետրմազուընըզ  
ըսելով , ետ կեցաւ :

—Էյ պարէ տասը ոսկին ետ տը-  
ւաւ :

—Նէ՞ կէզէր . կրօղիս պէս կերաւ :

\* \* \*

Բա կիկի , ամառը էկաւ տէեի  
մանղալը վերուցիր նէ աս հիեէթո՛վը  
տեղը կը գնեն , չե՞ն թեմիզցուներ :

—Ի՞նչ կըսես մարդ , ես հոգիս  
տուեր կազտուկ կապրիմ կոր , էրկան  
պարակ խօս խօճաման մանղալը թէ-  
միզցնելու վախիթ ունիմ :

—Ճանըմ , քեզի ո՞վ ըստաւ քի դուն  
թէմիզցունես տէյի , հիմայ Ոուլթան  
Պայազիտ մախսուս մանղալ թէմիզցը-  
նողներ կան , անիկայ կըսեն , ես ալ կը  
տանիմ թէմիզցընել կուտամ . ինչ է  
նէ վաղն առտու կը տանիմ :

Երկու շաբաթ վե՛ջը :

—Բա մարդ , ան չէ ամա , մեր

մանղալը տահա չը թէմիզցա՞ւ ,

—Աճէլէ՞դ ինչ է կիսկի , ձմեռուան  
տահա չորս հինգ ամիս կայ , թախ  
անատեն հէլպէթ աղւոր մը կը թէ-  
միզնայ :

## Վ Ի Ճ Ա Կ Ի Ա.ՄԻՉԻ ԻՐԻԿՈՒՆԸ

Կիւն կէլտի կինէշ պաթտը  
վագըթ կէլտի սահաթ չաթտը  
ետրըն վիճակ եօրթուսու  
Ցէշիիր գըզլար պախթը

—Վույ էրկու աշկրդ չը խազայ  
կէնճ , իրիկուըսով ո՞ւրիէ ալ միտքդ  
ինկաւ :

—Ուրիէ միտքս պիտի իյնայ , վա-  
զը վիճակ է նէ :

—Սանքի ի՞նչ ըսել կուզես , հիմայ  
էլլանք վիճակ տնենք :

—Տնենք նէ ինչ կըլլայ . խօճաման  
օր է , ինչո՞վ էլլէնմիշ պիտի ըլլանք ,  
եօխսա Փրկիշ էրթալու միտք ունիս :

—Վայ կըլլայուս , ինծի է մնացեր  
Փրկիշ էրթալը , չէնք չնորհք ժամ մը

պիլէ կացած չունիմ աէ .

—Էլ անանկ է նէ իրաւ , հայտէ  
էլլանք վիճակ մը տնենք , ազջիկներն  
ալ վազը պերել կուտանք , հալայէնց  
ալ խապար կընենք թօր կըլլանք աղ-  
ւոր վիճակ մը կը հանենք .

—Բա ազէկ ամա ան թախըմ մը  
երեր պաներ ունի , տըրած ատեննին  
ալ թախըմ մը պաներ կըսեն քի ես  
հիչ խապար չունիմ :

—Բա էս կիտեմ , պի.թիւն կի-  
տեմ . ինչո՞ւդ պէտք . հայտէ դուն  
համայ լէհէնիդ բեր ես ալ էրթամ  
օխոտը աեազմայի ճուր ունիմ պերեմ :

—Օխոտը աեազմայի ճուր ալ պէտք  
է . ինչ է նէ ազջիկ , հայտէ թափան  
իշիէն սա համամ լէհէնին վար պեր  
նայինք աս կէնճը ի՞նչ պիտի ըսէ :

—Իրաւ մարիկ , տոջի վիճակը ա-  
զէկ խելք ըրիք , իշտէ պան մըն է վա-  
զը աղւոր էլլէնմիշ կըլլանք ,

—Իշտէ օխոտը այազմային ճուրը  
պէրի :

—Իշթէ ես ալ լէհէնը պէրի , առ.  
նայինք :

—Աշէկ ամա , խօվա մըն ալ ճուր  
կուզեմ :

—Վույ կէնճ , կլօխնիս կործ պա-  
ցիր , հոգդ հատնի , էղած տեղը կա-  
պէ էրթայ :

—Զէ մեղայ , ըլլալէն ետքը պա-  
րէ վարդապետ ըլլայ . հա՛ . աֆէրիմ  
աղջիկո , իշթէ ջուրն ալ բերաւ . հէլէ  
սա լէհէնը օրթան տիր տէ , տուք ալ  
սուսիկ բուսիկ մէյմէկ Հայր մեր ըսէք  
. . . .

—Վիճակ գապը նասալ էթտիմ  
Սէնի պախթլը լէհէնիմ  
հէտի այազմա սուեռու  
Տէրունինէտ տէօքէեիմ :

—Բա ինչեր ալ կըսես , քէմ հաս-  
կցադ չես էղեր :

—Ուռու ճանըմ , հիմայ լախըըտըեի  
սըրան չէ . . . հէլէ սա խօվաեօվ ճու-  
րըն ալ ինծի տուէք նաեիմ ,

—Առ ամա , օրթալընը ճուրը ըը  
պլես :

—Ուռ տօլտուրտում գապընա  
Սուրբլար պագըն տատընա  
Վիճակըմը օրհնել էտին  
Եէթիշին իմտատըմա

—Բա ժամ կընես ի՞նչ կընես . հո-

գլդ հատնի քի ատանկ էրկան պարակ ալ էօզէնմիշ կըլլաս :

— Օռւս էղիք ճանըմ , հիմայ թըլը-սըմը պիտի առեք :

— Եյ հիմայ տահա պան մը կու-զե՞ս :

— Եա՛ . ասդին անդին , քէօշէ պու-հախ մատնոց , իյնէլիք , ֆիթնէ , շի-շէյի խաբախ , կոտրած տանտիկ կոթ , բասլանմիշ էղած պանլիկ առանկ պա-ներ ինչ կայ չկայ թօր ըրէք տէ պէ ըրէք նայիմ :

— Հայտէ աղջիկ , ոա տօլապին տա-կը անանկ պաներ պիտի ըլլայ , թօր ըրէ տէ պեր նայինք ինչ պիտի ընէ :

— Իշիէ , քեզի սէլէ մը ուփախ թէֆէխ , կոգտէ :

— Կոգտէ ամա , սուս էղիկ տէ նստեցէք նայիս . . . դուն ալ աղջիկ սանկ քովս էկոտէ , ոա նէլէյին մէջին-ները մէկիկ մէկիկ ինձի տուր :

— Բէք աղէկ , . . . առ քեզի ման-թար մը . . . եքոթրէյի շիշէ մը . . . պուռնութիյի խութուեի խաբախ մը . . . ճամերը ելած կէօլիւկ մը . . . ճէզպէյի կօթ մը . . . գոօշէեի սոէզի կօթ մը . . . ասմա քիլիտի մը . . . քարը ինկած ճատնի մը . . . խօճա-ման քարֆիցա մը . . .

— Քա հէրիք լէհէնին մէջը պան նետէս , հիմայ թաշմիշ պիտի ըլլայ :

— Տուն մի՛ խառնուիր , տուր աղ-ջիկս տուր :

— Մեր Լեւոնիկին տօպանը . . . մութվախին ճամին ըրթած ըրախտը . . . խօլչախի թէք կոճակ մը . . . կոտրած քէրթէթին մը . . . տուռափա-անցած տարի հանել տուած ակռան . . . ժավլուեի բուլ մը . . . օրթաէն կէս էղած սանտը մը . . .

— Եյ խայրի թամամ էղաւ . ամէ-նուն համար ալ տրի , հիմայ ինձի մնձ-կակ այնա մը պէրէք :

Վիճակը ամտաը լէհէնէ  
Պալսթընա նասը կէլէ  
Քէմ սէօզ վէ քէմ ահճէ  
Վէրլիլիր սահիպինէ

— Առ այնան ալ նայիմ , տահա պաշ-խա պան մըն ալ պիտի ուզե՞ս :

— Զէ խալրի էղաւ լմնցաւ . վա-շը աղւոր մը կը հանենք

Այնա էօթտիւ վիճակարը  
Թէն սագլա սապահլարը

Նիյէթիմի դուզուլ էլլէ :  
Եա սութրարըն սութրարը .  
Ծալի — Այս վիճակը հինգշարթի  
որ քաշուեցաւ թէ ոչ , չենք գիտեր ,  
որովհետեւ մեր լրաբերը այս մասին  
գեռ տեղեկութիւն մը բերած չէ , ե-  
թէ բերէ , պիտի հրատարակեմք .

### ՆՇԱՆԱԽՈՐ ՀԱԽԱՓԱՇՈՅՔ

Զգուշացէք այն մարդէն որ ամէն  
ինչ լաւ կը գտնէ , այն մարդէն որ ա-  
մէն ինչ յուսի կը գտնէ , այն մարդէն  
վերջապէս որ ամէն բանի անտարբեր  
է :

Մոռացութիւնն է ճշմարիտ պա-  
տանք մեռելոց : Ժառանիա

Բարեկամք ոմանք կը նմանին ծի  
ծեռնակաց որք գարնան մէջ կուգան  
և ձմրան մէջ կը մեկնին .

Մարդը կը քայլէ դէպ ի գերեզ-  
ման , իրեն հետ ընդ քարը ածելով իւր  
պատրեալ յուսոց երկայն շղթայն : Պառակա

Զօրութիւնը զանգակ մ'է որ կար-  
գիլէ դանգակահարին լսել ուրիշ ձայն  
մը : Պետանքէ

Կարդացէք , ըայց խորհեցէք . և  
մի կարդաք եթէ չէք ուզեր խորհել  
կարդալուգ վերջ : Այնէ

Կեանքը կը նմանի ծովուն որոյ  
վերայ մահկանացուք կը նաւարկեն ,  
բազդին ձեռաց մէջ է զեկն : Մին կը  
սահի հանդարտաբար ալեաց վըայէն ,  
մինչդեռ այլ ոմն նաւարեկեալ մ'է  
գժբաղդ : Բայց միակ նաւահանգիստ  
մը կը հաւաքէ զամէնն ալ . . . այդ  
իսկ գերեզմանն է :

Արդարութիւնն օրինաց հոգին է .  
Կիզեռն

Ճողովրդեան մը կարծիքներն և  
բարքն կը նմանին գետոյն , կարելի է  
փոխել նորա ընթացքը բայց ո՛չ կա-  
սեցնել զնա .

Սրտի մէջ արդարութիւն ունենա-  
լու համար , պէտք է մոաց մէջ ար-  
դարութիւն ունենալ :

Միշտ երջանիկ և միշտ բարեկեցիկ  
մարդիկ , եթէ արագիսիներ կան , ի  
ծնէ կոյրեր են մարդկութեան , ամէն  
տեսակ տառապանք և նեղութիւնք  
զմեզ իրապէս մարդ կ'ընեն :

Ուստահ  
(Քարգմ.) Մ. Գ. Մօջլն

### ՉԵՇՄԵ ՄԵՑՏԱՆԸ ՃԻՆԱՅԵԹԻ

(214 թէն նէսիերէն պահեցէ)

Ծէֆիք պէյ եալընըզ քիւրտ Ալի-  
նին ուրհօշլըզ ճիհէթիլէ Ալիէրին  
Վէլի իլէ պիրլիքտէ իշրէթ իթտիքլէ-  
րինի փարք խաէմէտիյինէ տաեիր օլան  
սէօզիւնիւ Ալի պին Հիւսէլինի թէքզի-  
պէ համլ իթմէք խամէմիշ իսէ տէ  
քիւրտ Ալինին պու սէօզիւնտէն թէք-  
զիպ չըգմազ , պէլքի տօլայըլըլյա-  
թաստիգ չըգար . զիրա , մատամ քի  
Վէլի չափուշ միւթթէհիմ Ալինին սէօ-  
զիւնի թաստիգ վէ թէկեիտ իլլէմիշ  
տիր , վէ քիւրտ Ալիտէ ոլ կիհէ Վէլի  
իլէ պէրապէր կալաթա մէյլանէլէ-  
րինտէ իշրէթ իթտիյինի սէօլէմիշ  
տիր : Եէքտիկէրինէ գլսմէն իթմէտա-  
թը օլան իփի իթատէնին ատէմի միւ-  
քէմէլի , ելպէթթէ միւքէմէլէրի շա-  
յի օլանալընտան , քիւրտ Ալինին ի-  
թատէսինտէ Վէլինին շէհատէթինի  
թագվիյէ վէ չու հալուէ հէր իքիս-  
նին շէհատէթիէրի միւթթէհիմ Ալի պին Հիւ-  
սէլինի իլէ մուարէֆէսի օլմատըլընը  
թահգիգաթը իպթիտայիեէ վէ իս-  
թինթագըյէտէ սէօլէմիշ իքէն հու-  
զուրը մահքէմէտէ մուարէֆէլէրինի  
թաստիգ իլէմիշ վէ վէքիլ Ծէֆիք պէ-  
յին պունա տաեիր պիր միւտափատառը  
վուգու պուլմամըշ տըր .

Տէօրտիւնճի տէլլիլմիզ . Ալի պին  
հաճի Հիւսէինին քէնտիսիլէ պէրապէր  
կալաթա մէջանէլէրինտէ իշըէթ իթ-  
տիյինի վէ քարաղոլըն էօնիւնտէն կէ-  
չէրքէն նաղարա աթտըզընը վէ օն-  
տան սօնրա պու վագատա զուգու պուլ-  
տուզունու Ալի պին Հիւսէինին պէյան  
ու թէզքհար վէ Ալի պին հաճի Հիւ-  
սէինին քէնտիսի օկիճէ իշըէթ իթմէ-  
տիյի իֆատէսիստէ ըսրար իթմիշ օլմա-  
սը տըր քի Ալի պին հաճի Հիւսէինին  
տէրտէսիթի էսնատէ հալը սիւքիւրտէ  
պուլունտուզու վէ պու Ալիլէրին օկի-  
ճէ նաղարա աթուպ կէչէնլէր միւշա-  
պէհէթը թամմէլէրի օլտուզու շէհա-  
տէթ իլէ սապիթ օլմուշ վէ Ալի պին  
հաճի Հիւսէինին պու պագտէքի քիզ-  
պի վէ Ալի պին Հիւսէինէ բէֆագաթթէ  
մէլտանա ըրգմը , տրը :

Ըէֆիք պէլ պունա միթէալիք  
շէհատաթըտա պիլ խթիզամ. մուայեէ-  
նէ վուգու պուլմանը օյմա"ը սէրբէշ-  
թէսիլէ բէտ իթմէք ֆիքրինստէ պու-  
լունուեօր իսէտէ շահիտէրին սուրէ-  
թը մախսու սէտէ աղըդ գոգլամագոր-  
զըն անլատըգլարընը պէյան իթտիք-  
լէրի հալտէ շէհատէթէրի պիլ իլթի-  
զամ մուայեէնէյէ միւսթէնիտ օլաճագ  
շէհատէթտէն միւթէպէր իտուկի մէր-  
թէպէի պէտահէթտէ տիր .

Պէշինճի տէլիլ միզ . Ալի պին հա-  
ճի Հիւսէինին միւթէվէֆա նուրի է-  
փէնտի թարաֆընտան թէշխիս օլուն-  
տուղու շուշուտը միւթէտտիտէինին  
իխպարախ վէ շահատէթի ելէ միւս-  
պիթ պուլունմուշ տըր :

Պու տէլիլէ գարշը Բէֆիք պէյ  
Նուրի էֆէնտինին խայլի գան զայ ի.  
տէրէք, քէնտիսինէ զատաֆը քիւլիի  
կէլտիյի պիր զէմանտէ սանա ճարի-  
հինի կէօսթէրէ ճէլիզ պագ տէնիլինձէ,  
անա շիտաէթը լիսան իսթիմալ իթմէ-  
սի զարուրի օլտուղունու պէյան իլէ-  
միշ տիր. Փագաթ Ալի պին հածի-  
հիւսէինին նուրի էֆէնտիյէ իրաէսին-  
տէ քիմէսնէ թարաֆընտան սանա ճա-  
րիհինի կէօսթէրէ ճէլիզ տէյի պիր ի-  
ֆատէ զուգունա տաիր թահգիգաթ-  
էվրագլնտա պիր շէյ կէօրիւլէմէմիշ  
օլտուրու կիպի իպթիտա Ալի պին հիւ-  
սէին կէօսթէրիլուպ օնտան սօնրա Ա-  
լի պին հածի հիւսէին կէօսթէրիլմիշ  
վէ պունուն կէօսթէրիլտիյի վագրթ-  
օլյան Ալլահտան գօրգմագ սիզ պէսի

թանըրմըյըտընըղ պէնտէն նէ իսթէ-  
ըիտինիզ տէյի Նուրի Էֆէնտինին իս-  
թիմոլը լիսանը շիտտէթ իյէմիշ իտու-  
կի ճիւմէի թահգիգաթտան պուլուն-  
մուշ աբը :

Պէօյլէ մէճըուհ վէ մաղտուր վէ  
իւմիտ հայաթաւան տէվր օլմուշ պիր  
ատէմին թէրքի տաղտաղախ՝ տիւնեա  
իտէճէլի վէ քէնտիսինէ խմալը խայրի-  
յէտէն պաշդա բէֆագաթ իտէճէք  
պիր շէյ օլմատըլը տիւշիւպ քեափ  
ֆէկ մուգասիտէն թախլիյէի զիհն  
իթմիշ օլաճաղը պիր զէմանտա ճարի-  
հինի կէօրիւպ թէշխիս իթմէտիքճէ  
պէյան իլէ իւզէրինէ պէօյիւք պիր վէ-  
պալ ալմագ իսթէմէյէճէլի ումուլը  
պէտիհիյէտէն տիր :

Պինակէն ալէյս նուրի էֆէնտի Ալի  
պին հաճի Հիւսէինի թէշխիս իթմէսէ  
իտի ճարիհի օլոռուզունու սէօյէմէ-  
մէք իգթիզա իտէր իտի . հալ պու քի  
նուրի էֆէնտի պէյան իթմտիյիմիզ ճա-  
րիհի քիմէսնէ թարափընտան էօյլէ  
պիր թէֆհիմ վուգու պուլմագսըզըն  
թէշխիս իտէրէք քէնտիսինէ պիր թա-  
գըմ սէրջինիշչէրտէ տախի պուլուն-  
մուշ վէախիրէն հուզզար թարափընտան  
էլի պագընըզ տըգգաթ համինիզ պա-  
զիրը հագ ճան պագմաեընըզ կիպի  
թէրէտորիւտէ տիւշիւրէնէք պազը ի-  
ֆատաթ վէ Ալի պին հաճի Հիւսէյին  
թարափընտան թալէպը մէրհամէթ եօ-  
լունտա սարփ օլունան մուգալաթ նու-  
րի էֆէնտիյի պիր տէրէնէյէ դատար  
թէրէտորիւտէ տիւշիւրմիւշ իսէտէ, եի  
նէ պէնզէթմէտէն քէնտիսի ալամամըշ  
տրը ,

Ալթընճը տէլիլիմիզ , պիրիսի սիւ-  
ւարի տիկէրի բյաստէ օլարագ եօլլա-  
րընա կիթմէքտէ օլան իքի շախս իւ-  
զէրինէ պիր շախսըն հիւճու մ իլէ հէր  
իքիսինի ճէրհէ միւզդէտիր օլամա-  
յաճաղընըն րիւթպէի պէտահէթտէ  
պուլունմասընա վէ նուրի էֆէնտինին  
սուրէմը իփատէսիլլէ թահգիգաթը  
սայիրէյէ նազարէն չու ֆիիլին իքի  
քիշի ժարագրինտան վուգուի զահիր  
օլտուղու հալուէ Ալի պին Հիւտիւին  
ասրլ թէֆիգինի քէթմ իլէ պու Ալի  
պին հաճի Հիւտիւի մէյտանա գոյ-  
մասընա պիր սէպէպը մա՛գուլ օլմա-  
մասը տըր : Կէրչի թէֆիգ պէլ պու-  
նու իլ զարազա համմէմէք իսթիյօր ի-  
սէտէ պէյան էլիէտիրի էսպապ պէօլէ  
պիր ճէրհ վէ գաթլ ճիւրմինի ազգ  
իթմտիրէնէք , էլլիքտէն օլմատրդր կիափի

Ալի պին Հիւսէինին րէփիդի պունճա  
տէլախի իլէ մէյտօնա գօնուլան Ալի  
պին հաճի Հիւսէին տէյիլ իսէ , քի՞մ  
օլմագ իհմթիւմալի տախի կէսոմթէրիլէ-  
մէմիշ տիր : Եէտինճի տէյիլիմիզ . Ալի  
պին հաճի Հիւսէինին Ալի պին հիւսէ-  
ին հադգընտա եալանճը շահիտ թէ-  
տարիքինէ գրյամ ի՛՛մէսի տիր քի ,  
պուտա շէհատաթ իլէ ստաղիթ վէ պու  
պապտէքի շահիտէր հադլարընա իս-  
գաթը շէհատէթէ մուճիպը միւտա-  
ֆատ վուգու պուլմատըզը պէտիհի  
տիր :

U.S. GOVERNMENT

B. 27

Հաւատք, Յոյս, Ի՞նը անուն բարոյալից թատրերգութիւնը կազմեալ կը վաճառի ամեն Հայ դրավաճառաց քով, գինն է 3 գահեկան :

## ԹԱՐՅԱԿԻՑԻ ԹԻՒ ԻՆԱՆ

Թահիթա գուրուղարը պօւլունան ա-  
րալըքլարտ իշպու իլաճտան սիրիկ-  
տիւկիւնտէ , պուղունան թէքմիլ թահի-  
թա գուրուղարը քեամիլէն մահվ օդուր:

Սայթը Պահչէ դարսոնտա Քիւ-  
շիւքեան պիրատէրիս է ճզախանէ-  
սինտէ . Պէօյիւքտէրէտէ վէ Սարըեար  
է ճզախանէլէրինտէ , գութուսը 5 զրշ :

# ԱՀՕԹԱԳԻՐՔ

## ՊԱՌՏԵԶՅՈԳԵՒԽՈԾ

(Պէրպէրեան Տպոգը . )

Ընտիր թղթի վրայ , մաքուր  
տպագրութեամբ , լաթա-  
կազմ , կը վաճառուի

ԵՐԿՈՒ { 2 } ՊՐՈՒՅ

Կը գտնուի Պէրպէրեան  
Տպարան, կ. Պ. Էսքի Զապ-  
թիէ Ճատտէսի, թիւ 61 :

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

**ԱՅՑԵՏՈՄԸ**  
Լաւագոյնքառթօնի վրայ աի  
մէն լեզուաւկրպատրաստուն  
ի գին 100 հատը 10 դհեկ.  
պէտք ունեցողները պէտք է  
դիմեն Գ. Պաղտատլեան տը-  
պարան Յակոբեան խան։  
**Թե՛ւ 13 Կ. Պամիչ**

## ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ՅՈՒԲԻՆ — Մ. ՄԱՍՈՒԽԵԱՆ

Հանդիսիս տպարանէն ի ըյս ընծայուեցաւ Մեծ . Մ. Մամուրեան էֆէնտիփ սոյն նոր և բազմապատկեր ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ, մաքուր տպագրութեամբ և գեղեցիկ կազմով :

Փոքր մանուկները, որք գերականը աւտրելէ յետոյ չունէին իրենց կարողութեան յարմար ընթերցանութեան գերք մը, ահաւասիկ սոյն պատկերագրդ Ընթերցարանն պիտի ունենան այսուհետւ, որու մէջ պիտի գտնեն փոքրիկ պատմութիւններ, ոտանաւորներ, հանելուկներ, պիտանի գիտելիքներ, որք գեղեցիկ հերպով դասակարգուած են աստիճանաբար :

Կը յանձնարարենք Մեծ . դասատուաց, սոյն Ընթերցարանն, որու պակասը բաւական ժամանակէ ի վեր զգալի եղած էր և զոր կը լեցնէ բազմահմուտ ուսուցիչն։ Կեդրանատեղին է հանդիսիս տպարոնն, և կը գտնուի ամեն Հայոց գրավաճառ քով։ Գինն է Զ զրշ. Շատ գնողներու գոհացուցիչ զեղջ ը լինի։

## ՖՈԹՈԿՐԱՖ

ԳԱՐԱԳԱՅԵԱՆ ՊԻԼԱՑԵՐԵՐ

ԳՈՒԼԵ ԳԱԲՈՒ ՆՕ. 677

Միւշմէրիէրիմիդ, մէմուն զըլմադ, էսկիտէն պէրու մէստէրիմիդ օլուուու ամէնին, մայիսիւ տիր : Պու տէֆա նվրոբան էն մէշնուր Փու պիտոլարընտան ձէ լու իտէրէք, ամբըլյէմիդի տնութմը օլուոր զումու զան, միւրուտամթ իտէնէք միւշմէրիէր նէր հալու մէմուն զալաձագլա-

տըր : Գաբալ հովատու պիլէ րէ իմ չէ քիւլիր : Զօնուգլար վէ չոգ տարմաղա թէնամ միւլիւ օլմայսնուր իշին, էն ոն խօսիւրտէ (էնովա թոնէ) հանի միւշմէրիյի եօրմագ սրզն րէսիմէր չէրիլիր : Պունտան մաստա Փօթօլիպա իշին է մէշնուր ֆապրիգաւ ւորտան նէր ճինս մաքիւու վէ լէվաղիմ ութ վէ էճու կէմիրիթարիլուալ, է պէն փիյոթ է սամըլուր :

Միւրածատթ իտէնէրէ մէճճանէն տէրս վըրիլուպ, մէրագլուուր իշին 180 զրուշա գուտար մոքինալար Փիրումիթ օլունուր :

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ն Շ Ա Ն Պ Ե Ր Պ Ե Ռ Ա Ն

## ԿԱՅԱ. ՊԱԼԱՏԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՅՃ

Մ. Չ Ա Մ Ի

Ա

յս նշանաւոր ատամնաբոյճն, որ ասկէ տռաջ կամուրջի Պուոյ կորմը, Ք/Հ չուքեան զեզորանին վրայ իւր արհեստը ի գործ զնելով մեծ համբաւ և աշջողակութիւն սասց ծէր, տեղի ունեցած հրդեհն պ տճառաւ իւր զործա սունը փոխադրած է այժմ նիրու, մեծ փաղոց, Պօմարչէի կից թիւ 1 տանը, ուր ըստ առաջնոյն պատրաստ և իրեն դիմով յանախորդներն դարմանել ու գոհացնել ըստ առևնայնի :

Յաճախորդաց հանդաստութեանն համար մասնուոր անհետիներ հահաւորած և արհաստին վերաբերեալ նոր զործիներ յատկապէս բերել առաջն, իւր զործա սուն նախկինն աւելի ճոխ և կատարելագործեալ զիրքի մը վերածած է :

## Օ Գ Ր Ո Ւ Ա Ս Ա Ն

## ԿԱԼԱԹԱ ԵՒԻՔՍԵՔ ԳԱԼՏԵՐԸՄԱՆ ՎՈՅՎՈՏԱ ԳԱՐՁԵՍԸ ՆՕ. 94



Պիւրէք ատամ իշին, թագրմ էւսիս 2աքէթ բանթալոն, եւլուք 180 դր

Հէշիտի ունքլէրտէ սանթրումլը թագ մ 120 դր

Իրէք վէ հունտան շէքի վէ պէշի նի իիս ան թաղը 170 դր

Արմէլէի վէ թիւրին րէնկինու պիւր իւր իւր պիչիմի զանկիթ կիւզէլ թագը 200 դր

Ֆէկէտաէ սիւուի չուպուգլու վէ չէ քէլ իւր պիչիմի զանկիթ կիւզէլ թագը 240 դր

Պիւրէք ատամ իշին սիեահ չուհու վէ հա ֆասոնէ տէնց առետնազ թէնէ ի իւզէլ բարթիւսիւ 120 դր

Իշի իրէք, թէրզի պիչիմի, պիւրէք թէրզի կիւզէլ վէ բէք մատա չուպուգլու բար թիւսիւ 220 դր

Իշի իրէք, առվտ թիւեիւ վէ եա թիւս թիւն վէ եախու ւէրթրիդ բէնկինստ գոհէթ սիւուի պիչիմի չուհատան բարթիւսիւ

220 դր

Սիեահ Փասոնէ թէտէնկօթ զօսթիւմի իւ զանէթ կիւզէլ չուպու վէ բանթալոն 240 դր

Պանժուր չփո՞րմիւմի, սիեահ վէ հա գահգ էնկինտէ Փասոնէ, չէքինէ պի չիմի կուդ 200 դր

Իրէք եւլու պիչիմի վէ սիւլու 50 դր

Պիւրէք ատամ իշին, չուպուգլու զագ մի ան ըրթումազ բանթալոն 50 դր

Տիւդ քումաշտան չուպուգլու բանթօն գոհէթ պիչիմի վէ կիւզէլ 90 դր